

# ԵՌՄՊԱ

ՕՐԱԳԻՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ

ԹԻԻ 4.

1858

Ա. ՀԱՏՈՐ

## ՃԱՂՁՅԻ ԳՈՏԱԳՈՐԾԵԱԼՔ



Աիրելի կոմս, ըսաւ Ռեմոնին, ալ լռելու առեւեր չէ. վտանգը մեղի շատ մտեցած է. ուստի լսեցէք եւ հարկաւոր պատրաստութիւնները շուտով ըրէք: Գուրք անտարակոյտ Տիւրքէ ծովագետին շնորհատանի գաղղեական դիւցազնին երեւելի գործքերը լսած էք. յիս նոյն քաջին որդեգիրը կը տեսնէք: Գեռ պղտիկ տղայ մ'էի երբ որ անիկայ զիս Տեբրեմոն կոմսին իր մտերիմ բարեկամին խնամոցը յանձնեց եւ այնպէս իմ տղայութիւնս Միսորի անցուցի. շատ անգամ ամիսներով Գորոմանտելի եւ Մալապարի կողմերը զօրաց բանակատեղը ստիպուեցայ մնալ: Միսորի Անգղիացուց տրուելէն ետքը, զիս Տեբրեմոն պատանի կոմսին հետ ամուսնացուցին: Ամուսինս ամենայն կերպով Տիւրքէին ճամբան բռնեց, եւ իրեն պարտք համարեցաւ անոր սկսած գործքն յառաջ տանիլ, այսինքն շնորհատանի մէջ մեծ ու ծաղկեալ գաղղեական գաղթականութիւն մը հիմնել. . . . Իր ըրած քաջութիւնները հոս պատմելն աւելորդ կը համարիմ, զորոնք միշտ քիչ զօրութեամբ գլուխ հանեց. նաեւ զանոնք պատմելու ժամանակ ալ չունինք:

Հոս կոմսուհւոյն ձայնը կտրեցաւ. եւ աչուրներէն հեղեղի պէս արցունք սկսան թափուիլ. քիչ մը ժամանակ լուռ կենալէն ետքը կարող եղաւ նորէն խօսքն յառաջ տանիլ: — Աս վայրկենիս մէջ իմ ամուսինս Մալայեան ծովահէններուն ձեռքը կը գտնուի. աս անօրէններն իրենց արշաւանքներովն ամուսնոյս ձեռք զարկած գործքին մեծ արգելք կ'ըլլային, ուստի հարկ եղաւ որ անիկայ իր զենքն անոնց դէմ դարձնէ: Ծովահէնք չարաչար հարուածներ ընդունեցան. սակայն աս ազգին վեհօրէնութեան հոգին արտաքոյ կարգի է. շուտ մ'ամէն տեսակ պատրաստութիւնները տեսան եւ վերջապէս ամուսինս իրենց դարանը ձգեցին:

ՄիւրգուՓ մեր բարեկամը զիս Մալապա նաւուն մէջ առաւ, եւ յուսալով որ դուցէ ամուսինս դեռ սպաննուած չէ եւ ծովահէններուն մեծ ստակի գումար մը տալով կրնայ զինքն ազատել, կը ջանար անգղիացի վաճառականի նաւ մը բռնել եւ անոր աւարէն ամուսնոյս փրկանաց ստակը հոգալ: Բայց հիմայ իմ պատմութեանս դժուարին տեղը հասայ: Մալապային մէջ Պանդամ անուամբ մարդ մը կայ՝ որ դժուարէն վախած դեւ մըն է. . . .

— Իր համբաւը լսած եմ, պատասխանեց կոմսը:

— ՄիւրգուՓ իր աշնուական կատարելութեանց հետ նաեւ քանի մը պակասութիւններ ալ ունի անպիտան մարդիկներու վրայ մեծ վստահութիւնը կը դնէ. Աստուած տար որ օր մը չստիպուէր աս բանիս համար զըջալ: Աս Պանդամին ալ բոլորովին յափրջտակուած եւ զինքն իր երկրորդ պաշտօնակալն ըրած է. նաեւ աս նենգաւորը Մալապային բոլոր նաւավարներն իր կողմը շահած է: Բայց ՄիւրգուՓին ջատագովութեան համար պէտք է խոստովանիլ որ չկայ մէկն որ Պանդամին պէս Մալայեան ծովը ձանձնայ. ամէն ծոց ու խորշ իրեն ծանօթ է, եւ այէկոծութեան կամ զօրաւոր թշնամոյ մ'երեւցած առեն կրնայ նաւը շուտով ապահով տեղ մը խոթել: Նաեւ բնական ճարտարութիւններ ալ ունի որով նաւաստիները շատ կը զբօսցնէ: Սակայն իր դէմքը կատարեալ աւաղակի երեւոյթ ունի. հրային աչուրներ, դժոխքի կրակին մէջ խորովածի նման գոյն, ձեռքի տեղ գազանի թաթեր, ու մայրը ողնի փշեր կը նմանին:

— Գեղեցիկ նկարագիր:

— Իր վերջին անգամ ըրած յանդուգն գործքովը ՄիւրգուՓին բոլոր վստահութիւնը վատարկեցաւ: Պաղափայի մէջ արդարութեան սպասաւորներէն հալածուելով մեծ կտոր մ'ափիոն կ'ըլլեց, որն որ գոմէջ մը սպաննելու բաւական էր, ու Մալայեացուց դաշունով մը զինեալ՝ դիւահարի պէս քաղքին փողոցներուն մէջէն կատաղաբար անցաւ, առանց իր վրայ արձակուած հրացաններէն վնաս կրելու: Այսպէսով մեծ ջրանցքին եղերքն հասաւ եւ լողալով դիմաց անցաւ, ուր անտառին մէջ ութ օր մնաց մինչեւ որ յարմար ժամանակ գտնելով՝ գաղղիացի նաւ մը փախաւ, եւ հոն ՄիւրգուՓին հետ ծանօթութիւն ըրաւ:

Իմ Մալազայի մէջ մտնելէս քիչ ժամանակ ետքն սկսայ աս վայրենի մարդուն վրայ իմ անձիս դէմ թշնամական վարմունք մը նշմարել, որ երթալով կ'աւելնար. շատ անգամ աս բանս Սիւրբուֆին ծանուցի, բայց անիկայ միշտ պատասխան կուտար թէ կը յուսամ որ շուտով քու ամուսինդ ազատելու գումարը կրնանք ձեռք ձգել եւ ան ատեն զքեզ ցամաք կը հանեմ: Վերջապէս այնպիսի դէպք մը պատահեցաւ որ իմ Մալազայի մէջ աւելի ուշանալս անկարելի ըրաւ: Գիշեր մ'երբ որ նաւավարաց մէկ մասն իրենց խցին մէջ քուն մտած էին եւ միւսները նաւուն վրայ հսկողութիւն կ'ընէին, Պանդամ իրեն ազգակից նաւաստիներէն մէկուն հետ խցին մէկ անկիւնը նստած կը սկսի ցած ձայնիւ անոր ծանուցանել թէ իմ ամուսինս բռնող ծովահէններն ստակի մեծ գումար եւ իրենց աւարներէն հարուստ բաժին խոստացած են անոր՝ որ զիս ողջ ողջ իրենց ձեռքը կը յանձնէ: Ես կ'ըսէ վայրենասիրտն՝ որոշած եմ աս գործքս գլուխ հանել եւ արդէն նաւաստիներէն ոմանք ինձի օգնելու խօսք տուած են, ուստի դուն ալ մեզի հետ միաբանէ եւ շուտով գործքի ձեռք զարնենք: Բարեբախտութեամբ մալայեան լեզուն հասկըցող գաղղիացի նաւավար մ'իր անկողնոյն մէջ արթուն պառկած էր. ասիկայ թէպէտ եւ Պանդամին բոլոր խօսքերը չէլսեր, սակայն այնչափը կը լսէ որչափ որ խնդրոյն ինչ ըլլայն իմանալու համար բաւական էր: Անմիջապէս դեռ կատարեալ չըլտացած Սիւրբուֆին եւ նաեւ ինձի բանն իմացուց: Ալ յապաղելու ատեն չկար. Սիւրբուֆ զիս իրեն կանչեց եւ ըսաւ թէ Սամարանկի ծովեզերքն հինգ եւ ըրուպցի գաղթականներ կը գտնուին՝ որոնց գլուխը գաղղիացի ազնուական մըն է. ասոնք ամէն ալ հիւրասէր մարդիկ են, եթէ կ'ուզես անոնց պաշտպանութեան տակ մտնել, աս գիշեր Պանդամին քնացած ատենն զքեզ մակուկով մը երկու հաւատարիմ նաւավարներով հոն կը խրկեմ: Բայց ինձի խոստում պիտ'որ տաս որ իմ, իմ նաւիս եւ ինձի այնչափ օգտակար եղող Պանդամին վրայ ամենեւին մէկու մը բաց ի Գլավիէր կոմէն, խօսք պիտ'որ չխօսիս: Միայն անոր կրնաս, եթէ վտանգաւոր ժամանակ մ'աս գաղտնիքն յայտնելն անհրաժեշտ հարկաւոր երեւայ, այս ամենայն ծանուցանել: Այսպէս ըսաւ Սիւրբուֆ եւ . . . եւ ես աս ժամանակս ծանուցանելն հարկ համարեցայ եւ անոր համար համարձակ խօսեցայ:

— Տիկին, պատասխանեց կարեկցութեան շարժած կոմսը, ձեր իմ վրաս այսչափ վստահութիւն ունենալուն համար մեծապէս շնորհակալ եմ. սակայն ներեցէք ինձի մէկ հարցում մ'ալ ընել. ի՞նչ պատճառաւ աս ժամանակս ձեր գաղտնիքն յայտնելը հարկ կը համարիք:

— ԱրովՏետեւ զիս ահագին խորհուրդ մը շատ կը չարչարէ. ես ան Պանդամը կը ճանչնամ, որ կարող է ամէն տեսակ անօրէնութիւն ի գործ դնել.

անշուշտ իր ճշմարիտ սատանայական սրամտութեամբը Սիւրբուֆին ինձի պատրաստած ապաստանարանը պիտ'որ իմանայ եւ . . .

— Եւ մենք արժանաւոր կերպով ան պղտիկ սատանային ընդունելութիւն պիտ'որ ընենք. ասոր վրայ ապահով եղէք:

— Ասոր կատարեալ համոզուած եմ, ըսաւ օտարական տիկինն, եւ ձեզի խօսք կու տամ որ Աւրորա Տերբեմոն կոմսուհին պատերազմին օրը ձեր կարգին մէջ պիտ'որ գտնուի եւ թշնամեցն հետ պիտ'որ զարնուի: Բայց ուրիշ տարակոյս մը զիս շատ անհանգիստ կ'ընէ. մեր միւս օրուան տեսած ծովասպատակի նաւը . . . ստոյգ գիտեմ որ անիկայ Մալազան էր, թէպէտ եւ գոյնը փոխուած էր: Շատ կը վախնամ որ աս դիմակին տակ զարհուրելի դէպք մը ծածկուած է: Պանդամ արթննալէն ետքն, երբ որ զիս նաւուն մէջ գտած չէ, հաւանականաբար բոլոր նաւավարներն՝ ապստամբեցուցած եւ զՍիւրբուֆ սպաննած պիտ'որ ըլլայ. այսպիսի դէպքեր շնորհաց ովկիանոսին մէջ շատ անգամ կը պատահին:

— Տիկին, պատասխանեց Ռեմոն, Սիւրբուֆ իր քսանուկեց նաւաստիներուն մէջ տանուհինգ քաջ Գաղղիացի ունի:

— Ար ժամանակէն կը խօսիք:

— Ա եց ամիս յառաջ իրեն հետ տեսութիւն ըրած եմ:

— Այոյն ժամանակէն վեր ան քսանուկեցէն երեք մասին երկուքը զանազան պատերազմներու մէջ պատուաւոր մահուամբ մեռան, եւ անոնց տեղ առհասարակ Մալայեցիք եւ ուրացեալք բռնեցին. որովհետեւ Սիւրբուֆ ամենեւին ընարութիւն չընէր, այլ ամէն ուզողներն իր նաւը կ'ընդունի: Երբ որ ան ալ կը մտածեմ թէ Պանդամ ան մարդիկներուն վստահութիւնը բոլորովին շահած է . . . : Ձէք կրնար երեւակայել թէ ան Պանդամն ինչ աստիճանի նենգաւոր ու խորամանկ է. ստուգիւ երէկ գիշեր մեզի պցելութեան կու գար եթէ որս մ'ըրած չըլլար, եւ նախ զանիկայ ապահով տեղ մը պահելու չստիպուէր:

— Ձեր վախն ու տարակոյսը շատ հաւանականութիւն ունի:

— Իմ գտնուած ներկայ վիճակս, եւ ձեզի ու ձեր ընկերներուն իմ հոս գալովս պատճառած վտանգներուս մտածութիւնը բոլոր ուրիշ հոգերս մոռցրնել կու տան: Ամէն բանէ յառաջ պէտք ենք ներկային վրայ խորհել, իսկ ապագային հոգն Աստուծոյ թող տարու ենք:

— Ա՛ղաչեմ, տիկին, մեզի համար ամենեւին հոգ մ'ընէք. այսպիսի յարձակումներ հոս միշտ կը պատահին, մենք ձեր անվեհեր համարձակութեան շնորհակալ ենք որ մեզի բազմաթիւ նիպակակիցներ բերաւ:

Միւս ընկերներուն իրենց քովը գալն աս խօսակցութեան վերջ տուաւ: Ասոնք իրենց գործքը լմընցուցած եւ քարաշէն պահակատունը պատշաճ

տեղ մը շինած էին: Ռեմոն կոմսն իրենց ջանքը գովեց եւ իբրեւ շնորհք մը խնդրեց որ նոյն գիշերն ինքը պահպանութիւն ընէ: Ամեն ալ իր խնդիրը սիրով յանձն առին:

Արեւադարձի կողմերը գիշերուան վտանգներն արեւը մտնելէն անմիջապէս ետքը կը սկսին. հազիւ թէ արեգակն հորիզոնին ետեւն աներեւոյթ կ'ըլլայ, խոր խաւարը շուտ մը կը տիրէ. նոյն լայնութեան աստիճաններուն մէջ գտնուած երկիրներն ամենեւին վերջալոյս չունին: Կոմսուհին գաղթականները կերպով մ'արթուն պահելու եւ մտաւոր վտանգին դէմ պատրաստ բռնելու համար ղերները բնակարանին առջեւը ժողոված՝ զանազան հետաքրքրական պատմութիւններ կը պատմէր, զորոնք յօժարութեամբ մտիկ կ'ընէին: Սակայն քանի որ Սգրիմ՝ որ շատ սուր ախտով ունէր, թեթեւ շարժում մը կ'ընէր, պատմութիւնը կը դադարէր, եւ ամէն մարդ գիշերուան ձայնին միտ կը դնէր, ան վեհ ներգաշնակութեան, որուն նուագարանաց ձայնն երբեք չէկրնար հաւասարիլ: Ծառերը կը խորշափեն, ովկիանոսը կը մըմնէ, հոսանքները կ'որոտան, գետերը կը կարկաջեն, վտակները կը խոխոջեն, գաղանները կը մոնչեն, եւ լեռանց արձագանգն այս ամենայն ձայներն ի մի ժողովելով՝ գիշերուան ան անիմանալի նուագը կը կազմէ:

Բարձր խոտերու մէջ ծածկուած պառկած էր Ասթոն՝ գաղթականութեան հաւատարիմ պահապան շունն: Աւրորա կոմսուհին յանկարծ մտաւոր վտանգն յիշելով՝ պատմութիւնը նորէն կտրած՝ սկսած էր խորհիլ թէ արդեօք Ռեմոն կոմսը ծովուն քով ինչ վիճակի մէջ կը գտնուի, երբ որ Սգրիմ եւ Ասթոն անհանգիստ շարժում մը սկսան ընել: Գաղթականք տեղերնին անշարժ մնացին. ամէն մէկն իր հրացանն աւելի հաստատուն բռնեց:

Սգրիմ ցած ձայնով մ'ըսաւ. Հովը ցամաքէն կը շնչէ ու չէկրնար ծովին կողմէն մինչեւ հոս ձայն հասնիլ. . . ի վերայ այս ամենայնի ականջիս հրացանի ձայն մ'եկաւ: Ասթոն խորունկ խռնչիւն մ'արձակեց, ոտք ելաւ եւ դեռ նստող գաղթականաց նայելով՝ կուղէր անոնց իմացընել որ իր օրինակին հետեւին:

Նոյն ժամանակը ծովուն եզերքն հետեւեալ դէպքերը պատահեցան: Պահակատան դիմացը ծովուն մէջ երկընցած հրուանդանի մը քով նաւ մերեւան ելաւ եւ պղտիկ խորշի մը մէջ կեցաւ: Շուտ մ'աս մեծ նաւէն մակոյղ մը բաժնուելով՝ ծովեզերք մտնեցաւ. Ռեմոն կոմսը թիերուն ձայնն յայտնի կը լսէր. մակուկին երկու կողմն եւ անոր անցած տեղը կայծեր կ'երեւային, ինչպէս որ արեւադարձի ծովերուն մէջ գիշերն յաճախ կը պատահի: Մեծ հանգարտութեամբ ու մտադրութեամբ պատրաստեց Ռեմոն իր հրացանը: Պղտիկ նաւակը միշտ դէպ ի ցամաք կը մտնեար, կոմսն անոր մէջը մարդիկն յայտնի սկսաւ տեսնել. վեց հոգի հրացաններով զննած էին, բայց երկու թիավարները ղէնք չունէին:

Ամենեւին տարակոյս չկար որ եկողները ծովու աւազակներ էին՝ որոնք յայտնապէս գէշ մտօք հոն կը մտնեային. ի վերայ այս ամենայնի Ռեմոն կոմսը ճշմարիտ վեհանձնութեամբ չուզեց իր կողմանէ յարձակումն սկսիլ: Գլուխը պահակատան պատէն վեր վերցընելով՝ եկողներուն պողաց որ շուտով անկէ հեռանան: Իր վրայ արձակուած հրացանի մը գնդակն՝ որ գլխին քովէն անցաւ, իր պահանջման պատասխանն եղաւ. Ան ատեն ինքն ալ հրացանն արձակեց եւ երկու հոգի գետինը պառկեցուց. աս հրացանին ձայնն էր որ Սգրիմ եւ Ասթոն լսած էին: Կոմսն երկրորդ հրացանը ձեռք առաւ եւ նորէն արձակելով թշնամիներէն երկու հոգի ալ սպաննեց ու մէկը վերաւորեց: Մակոյղը քիչ մը ժամանակ անշարժ կեցաւ, ետքն սկսաւ կամաց կամաց ետ քաշուիլ եւ մեծ նաւուն քովն երթալ:

Կոմսն իր ընկերներուն դեռ իրեն օգնութեան չգալուն վրայ զարմացած՝ նոր յարձակման մը սաստիկութեամբ դէմ դնելու պատրաստուելու սկսած էր, երբ որ յանկարծ բաղմունութեան մ'ոտնաւ ձայն լսուեցաւ. բոլոր գաղթականք աղէկ զննուած իր քովը կու գային, իրենց հետ մէկտեղ նաեւ Աւրորա կոմսուհին, զորն որ ոչ աղաչանքով ոչ ուրիշ կերպով մը կարող եղած էին արգելալ որ տունը մնայ եւ ինքզինքը վտանգի մէջ չձգէ:

— Չէք գիտեր որ, պատասխանած էր տիկինն իրենց աղաչանքներուն, Պենկալայի պատերազմին մէջ երբ որ Տիւրքէ 1000 Գաղղիացուց եւ 10,000 Հընդկաց հրամանատարութիւն կ'ընէր, իմ հայրենեացս կանայքը պատերազմներուն մէջ կը գտնուէին եւ իրենց ինկող եղբարցը ղէնքն առնելով՝ անոնց մահուան վրէժը կ'առնուին: Ես վառօդի շոգոյն մէջ մեծցած եմ եւ չեմ ուզեր այսչափ քաջ մարդիկներուն իմ անձիս համար պատերազմած ժամանակն անգործ կենալ:

Կոմսն՝ եկող ընկերներուն քիչ մը յառաջ պատահած դէպքերը պատմեց եւ ամենքը պատերազմի պատրաստուեցան: Ետքը կոմսուհին ծովածոցին ծայրը կեցած նաւը ցուցուց, որն որ զանիկայ աղէկ դիտելէն ետեւ ցած ու ցաւագին ձայնով ըսաւ.

— Աղէկ կը ծանչնամ, անիկայ Մալագան՝ Սիւրբուրգին նաւն է. . . Պանդամ անոր մէջ կը գլուխուի: . . . Իսկ Սիւրբուրգ. Տէր Աստուած արդեօք իրեն ինչ եղած է:

Ռեմոն նորէն իր ընկերներուն դառնալով՝ բարեկամք, ըսաւ, աս նաւուն մէջ մարդ մը կայ որ կը կարծէ թէ մեր վիճակին վրայ աղէկ տեղեկութիւն ունի. սակայն մեծապէս կը սխալի եւ աս սխալն այսօր իրեն շատ փնասակար պիտ'որ ըլլայ: Ինքը կը համարի թէ մենք միայն հինգ հոգի ենք, ուր որ մեր պատուական հիւրին բերած օգնականներովը 14 հոգի եղած ենք. աս պարագան մեզն աղէկ կրնայ օգնել, եւ եթէ կ'ուզէք զիս ձեր վստահութեամբ պատուել, անմիջապէս ձեզն իմ յատակագիծս կը ծանուցանեմ:

Լ՛մէնը միաբերան խնդրեցին որ համարձակ խօսի: Քիչ մ'ետքը մեր վրայ յարձակում պիտ'որ ըլլայ, ըսաւ կոմսը. շատ հաւանական է որ թշնամին աս քարաշէն պահակատնէն պիտ'որ դուրջանայ եւ ծովածոցին դիմացի անկիւնը ցամաք ելլելու փորձ պիտ'որ ընէ: Չեզմէ հինգ հոգի ծովեզերքէն դէպ ի նոյն կողմը յառաջանան եւ ապահով դիրք մ'առած կենան. անտարակոյս ձեր վրայ հրացան պիտ'որ արձակուի, սակայն որովհետեւ ծովը յուզեալ է, շարժող նաւակներէն աղէկ նշան չիկրնար առնուիլ եւ ձեզի մեծ վնաս մը չիհասնիր. ասոր հակառակ դուք հաստատուն տեղ կեցած ըլլալով՝ կրնաք ձեր հրացաններն աղէկ գործածել ու թշնամին ցամաք մտնեցած ատենն արդէն տկարացած կ'ըլլայ: Ի վերայ այսր ամենայնի, որովհետեւ այսպէսով ալ ինքը միշտ զօրագոյն է, առաջին ծովահէնն ոտքը ցամաք դրածին պէս, անպաղաղ փախէք. մեր ժողովատեղին աս ժայռը պիտ'որ ըլլայ, որուն վրայ նեղ եւ դժուարեւանելի ճամբով մը կ'ելլուցուի: Երբ որ թշնամիք զձեզ հալածելու կը սկսին, մենք զերկնք ետեւի կողմանէ կը զարնենք եւ այնպէս երկու կրակի մէջ կ'առնուինք:

Աս առաջարկութիւնն ընդհանուր հաւանութիւն գտաւ. Ռեմոն ծովեզերք երթալու հինգ անձինքն որոշեց, ասոնց մէջն էին Բօլ, Վանտուզէն եւ Սդրիմ, որոնք անմիջապէս ճամբայ ելան իրենց սահմանուած դիրքը բռնելու. միւս ութ անձինք կոմսին հրամանաւր ժայռին վրայ ամուղ նեղ ճամբուն քովերը՝ թփերու մէջ բաժնուեցան, իսկ Աւրորա կոմսուհին հաստ ծառի մը բնին ետեւն ապահով տեղ մը դրուեցաւ: Ինքն Ռեմոն աս կարգադրութիւններն ընելէն ետեւ նորէն պահակատան մէջ մտաւ, որպէս զի անկէ թշնամեցոյն շարժումները դիտէ:

Կովածոցին վերջին ծայրն՝ ուր թխագոյն ցից ժայռ մը դէպ ի երկինք կը բարձրանար եւ իր ստորոտն ալեաց մէջ կը թանար, խարխիս նետած կեցած էր Մալգա նաւը: Սամուրայէն, Արուեան կզզիներէն Գիմորէն եւ Պենճարմասսինկէն ժողվուած աւազակները ժամանակ ժամանակ իրենց պղնձագոյն դիւական դէմքերն աստղներուն լուսոյն մէջ կը ցուցնէին: Իրենց զարհուրելի առաջնորդը Պանդամ, կապկի արագաշարժութեամբ նաւուն ծածկն ելաւ, հայհոյելով, անիծելով եւ օձի պէս գալարելով:

— Հոս եկէք Պրուտոն ու Նեբոն, պոռաց կատաղե ձայնով մը, հոս եկէք կանացի վատեր. դուք հինգ հոգեղ դէմ տասը հոգի էիք եւ մեղկութեամբ ետ փախաք. երգուեալ ի կուսս հնդկաց, ալ կենդանի քուն պիտ'որ չմտնէք: Երկու ատորձանակի ձայն հնչեց. Պրուտոն ու Նեբոն մեռած շնասպառ գետին ինկան. իրենց մարմիններն իբրեւ անօգուտ բեռ նաւէն դուրս նետուեցան:

— Հոս եկէք Վագերաչուի եւ դուն Գոպրա-Գաբել:

Պիտ'որ շարունակուի:

**Ա Ք Ի Մ Բ Հ Ա Գ Բ Ա Կ Ա Ն**

Մոռեգի ջրանցքը:

Աւրոպայի եւ գրեթէ բոլոր վաճառական աշխարհին հիմակուան գլխաւոր մտադրութիւնն ան նեղ ցամաքին վրայ դարձած է՝ որ զԱսիա Ափրիկէին հետ կը կապէ, Միջերկրական ծովը կարմիր ծովէն կը բաժնէ եւ այնպէս Հնդկաստանի՝ ան իր անբաւ բերքերովը մարդկութեան այնչափ օգտակար երկրին, ճամբան մէկ ամէն աւելի կ'երկնցընէ: Աս նեղ ցամաքը կամ պարանոցն, ինչպէս իր գետնին կազմութիւնը կը ցուցնէ, յառաջագոյն ծովու կիրճ մըն էր եւ երկու ծովերն իրարու հետ կը հաղորդէր. սակայն կամաց կամաց ալեաց եւ հոսանաց բերած քարերովը եւ աւաղովը բոլորովին գոցուեցաւ: Իր հարաւային կողմը, կարմիր ծովուն վերջին ծայրը, կը գտնուի Սուէզ քաղաքն, որմէ իր անուը կ'առնու եւ կ'ըսուի Սուէզի պարանոց: Հիմայ բոլոր մեծ ազգերը միաբանած են աս գոցուած կիրճը նորէն բանալու եւ անով ամէն ազգաց վաճառականութեան նոր կենդանութիւն մը տալու:

Արդէն հին Եգիպտացոց թագաւորները Ռամսէս Բ. (Սեսոստրիս) կամ ըստ ոմանց Նեքոս՝ Փսամեաիկոսին որդին, աս մեծ գործքին ձեռք զարկած՝ բայց քիչ մը յառաջ տանելէն ետքն անկատար թող տուած էին: Գարեհ պարսից թագաւորը զանիկայ յառաջ տարաւ եւ ամբողջ լմնցուց. սակայն Փիլիպպոս Մակեդոնացոյն ժամանակը դարձեալ բոլորովին գոցուած եւ աննաւարկելի եղած էր: Պտղոմէոս Եղբայրասէր զանիկայ նորէն բանալ տուաւ եւ մինչեւ Տրայիանոս կայսեր ժամանակ նաւերն անոր վրայ կ'երթեւեկէին: Աս կայսրը տեսնելով որ ջրանցքը նորոգութեան կարօտ է, ուզեց աս գործքին ձեռք զարնել. բայց որովհետեւ անիկայ (ջրանցքը) Նեղոսին բերնին մօտերէն սկսելով՝ գրեթէ տարին 4—5 աւիս, նոյն գետին ջրերուն նուազած ժամանակն՝ անգործածելի կ'ըլլար, փոխանակ նոյնը նորոգելու, հիմակուան Գայիոյ քաղաքին մօտերէն մինչեւ կարմիր ծով նոր ջրանցք մը բանալ տուաւ: Տրայիանոսի ջրանցքն արդէն մեր թուականին 203 տարին բոլորովին գոցուած էր. զանիկայ նորէն բացողն եղաւ Օմար Եգիպտոսն առնող սուլթանն, եւ անկէ մինչեւ Ալմանսուր սուլթանին ժամանակն (762—767) անոր վրայ նաւարկութիւնն անգագար շարունակեց: Աս ժամանակս Արաբիայի մէջ Մուհամմէտ պէն Ապտուլլահ անուամբ մէկն ապստամբելով՝ սուլթանն անոր պաշարը կտրելու համար ջրանցքը լեցընել տուաւ, որովհետեւ Արաբիայի կերակրելիանց մեծ մասն Եգիպտոսէն նոյն ջրանցքին վրայէն կ'երթար: Աս եղաւ ան օգտակար ճամբուն վերջին անգամ գոցուիլն, եւ անկէ ետեւ զանիկայ նորէն բանալու փորձ երբեք չեղաւ:

Ասով դադրեցաւ բոլորովին նաեւ կարմիր ծովուն նաւարկութիւնը՝ մանաւանդ Օսմանեանց Եգիպ-

տոսի տիրելէն ետքն, եւ միայն Մէքքէ գացող ուխտաւորաց նաւերն եւ քանի մը պզտիկ՝ ծովեղերքէն նաւարկող նաւեր անոր վրայ կը տեսնուէին, որով մահմետականք նոյն ծովն իբրեւ նուիրական եւ իրենց ազանդին սեպհական ծով մը սկսան համարիլ: Անկէ ետքն Եւրոպայէն Հնդկաստան եւ Ճենաստան գացող նաւերն՝ Ատլանտեան ովկիանոսին մէջէն կը նաւարկէին եւ բոլոր Ափրիկէն դառնալով 3—4 ամսուան մէջ հազիւ իրենց տեղերը կը հասնէին:

Պոնաբարդ 1798ին Եգիպտոսի տիրեց. եւ որովհետեւ իր գլխաւոր վախճանն Հնդկաստան երթալու ճամբան դիւրացընել եւ անով Անգղիայի հոնաեղն ունեցած երկիրներուն վրայ յարձակիլ էր, որոշեց Սուէզի ջրանցքը նորէն բանալ. աս վախճանաւ Լըբեր ճարտարագիտին յանձնեց որ նոյն երկրին բարձրութիւնը չափէ: Ասիկայ Արաբացոց անդադար յարձակումներուն եւ միանգամայն ժամանակի քիչութեան պատճառաւ աս գործքը միայն վեր ի վերջ կրցաւ ընել եւ գտաւ որ կարմիր ծովը Միջերկրականէն 30<sup>1</sup>/<sub>2</sub> ոտնաչափ աւելի բարձր է. բայց նոյն իսկ ինքն աս հաշուին սխալ ըլլալն ընդունեցաւ: Պոնաբարդին Եգիպտոսէն ետ դառնալով իր խորհուրդն յառաջ չգնաց: Քանի մը տարի ետքն անգղիական կառավարութիւնը Մէհմէտ Ալի փաշային հետ դաշնագրութիւն մ'ընելով սկսաւ իր Հնդկաստանի նամակներն եւ ճամբորդները նոյն պարանոցին վրայէն Եւրոպա բերել, զորոնք Արեւելեան շոգենաւի ընկերութեան նաւերը մինչեւ Սուէզ կը բերէին:

Մետերսըն աս ընկերութեան վարիչն 1841ին Եգիպտոսի Լիւան պէյ ճարտարագիտին հետ միացած՝ ձեռք զարկաւ ընկերութիւն մը հաստատելու Սուէզի ջրանցքը նորէն բանալու եւ նաւարկելի ընելու համար. աս գործքին նոյն ատենուան աւստրիական արաքին գործոց պաշտօնեայ Մեդդերնիք իշխանն ամենայն զօրութեամբ ձեռնտու եղաւ, միանգամայն իր ազգեցութեամբը Գաղղիայի եւ Եգիպտոսի կառավարութիւններն իրեն հետ միաբանեց: Մինչեւ 1846 աս տերութեանց մէջ խօսակցութիւնները շարունակուեցան եւ վերջապէս նոյն տարին Փարիզ Société d'étude du Canal de Suez անուամբ ժողովք մը կազմուեցաւ, որուն առաջին գործքը պիտ'որ ըլլար նոյն պարանոցին բարձրութիւնը չափել: Աւստրիայի կողմանէ Նեկրելի, Գաղղիայի կողմանէ Գալապոյ եւ Անգղիայի կողմանէ Սըեֆանսըն երեք մասնաւոր ճարտարաց խմբերու գլուխ դրուեցան, աս գործքը գլուխ հանելու համար. 1848ին Աւստրիացիք եւ Գաղղիացիք իրենց գործքը լընցուցած էին եւ յայտնի տեսնուած էր որ կարմիր ծովին Միջերկրականէն ունեցած բարձրութիւնն եւ ոչ երկու ոտնաչափի կը հասնի: Եթէ նոյն տարուան Փետրուարի յեղափոխութիւնը չպատահէր, անմիջապէս ջրանցքը բացուելու ձեռք պիտ'որ զարնուէր. սակայն Անգղիա որ տեսնելով թէ ուրիշ ազգերն իրենց աշխարհագրական դրիցը համար անկէ աւելի օգուտ պիտ'որ ունենային

քան թէ ինքը, միշտ ասոր գործագրութեան դէմ կը դնէր, յեղափոխութենէն առիթ առած՝ Եգիպտոսի նոյն ժամանակուան փաշային (Ապպաս փաշային) միտքը փոխեց եւ անկէ հրաման ընդունեցաւ Եգիպտոսի երկաթուղին շինելու, որպէս զի անով ջրանցքին բացուիլը խափանուի: Բայց Պր. Ֆերտինան Լըսէք գաղղիացի իմաստուն քաղաքագէտն ամենայն ճգամբ աշխատելով՝ 1854ին Նոյեմբերի մէջ Ապպաս փաշային՝ Ապպասին յաջորդին հետ դաշնագրութիւն մը հաստատեց որուն զօրութեամբ Ամէն ազգաց դրամատէրներէն կազմուած ընկերութեան մը Միջերկրական ծովէն մինչեւ կարմիր ծով մեծ նաւերու նաւարկելի ջրանցք մը պիտ'որ բանայ, եւ նոյն ընկերութեան 99 տարուան արտօնութիւն պիտ'որ տրուի: Օսմանեան սուլթանն ասոր իր հաւանութիւնը տալէն ետքը գործողութիւնները պիտ'որ սկսին եւ ամէն ազգաց նաւերը չափաւոր մաքս մը տալով անոր մէջ պիտ'որ նաւարկեն: Ջրանցքին բերած զուտ շահէն հարիւրին 15 Եգիպտական կառավարութիւնը, 10 ընկերութիւնն հաստատողներն եւ 75 ընկերութեան անդամները պիտ'որ առնուն:


Աս դաշնաց հաստատուիլն Եւրոպայի մէջ ծանուցուելէն ետքը քանի մը կողմէն եւ գլխաւորաբար Անգղիայէն սկսան անոր դէմ խօսիլ եւ ցուցնել թէ նոյն ջրանցքը բանալը կարելի չէ. ասոր համար Պր. Լըսէք ամէն ազգաց ճարտարներէն կազմուած մասնաւոր ժողովք մը դրաւ որոնք երկու բաժնուած՝ մէկ մասը Փարիզ մնացին ջրանցքին խնդիրն աղէկ քննելու, եւ միւս մասն Եգիպտոս դնաց որ անոր բացուելու տեղը տեսնէ եւ իմանայ թէ իրը գործագրելի է թէ չէ: Ասոնց քննութիւնները ցուցուցին թէ ամենեւին ջրանցքին բացուելու բնական արգելք չկայ եւ գործքը կրնայ դիւրաւ գլուխ հանուիլ: Հիմայ Պր. Լըսէք կոստանդնուպոլիս գացած է Օսմանեան սուլթանէն աս գործքս սկսելու հրովարտակն ընդունելու համար:

Ինչ աս ջրանցքին բացուելովն Եւրոպայի զանազան նաւահանգիստներէն Հնդկաստան գացող նաւերուն ճամբան որչափ պիտ'որ կարճանայ, հետեւեալ տախտակն յայտնի կը ցուցնէ, զորն որ կիսիէ ճարտարագէտը շինած է, իրեն վերջին սահման դնելով Սէյլոն կղզին:

	Առանտեան ովկիանոսէն նաւարկելով.	Կարմիր ծովէն ճամբան կը նաւարկելով.	Կարճանայ
Բեդերսպուրիկէն մինչեւ Սէյլոն	15,660 մղ.	8620	7040
Սգըրովն	" " 15,330 "	8290	7040
Տանցիկէն	" " 15,240 "	8200	7040
Համպուրիկէն	" " 14,650 "	7610	7040
Ամսթերամէն	" " 14,460 "	7420	7040
Լոնտոնէն	" " 14,340 "	7300	7040
Հավրէն	" " 14,130 "	7090	7040
Լիսապոնէն	" " 13,500 "	6190	7310
Պարչէլոնայէն	" " 14,330 "	5500	8830
Մարսիլիայէն	" " 14,500 "	5490	9010
Ճենովայէն	" " 14,690 "	5440	9250
Թրեստէն	" " 15,480 "	5220	10,260
Կոստանդնուպոլիսէն	" " 15,630 "	4750	10,880
Օտեսայէն	" " 15,960 "	5080	10,380

Աս հաշուէն յայտնի կը տեսնուի որ Սուէզի ջրանցքին բացուելովը Միջերկրական ծովուն նաւահանգիստներն, ինչպէս նաեւ Կոստանդնուպոլիս եւ Օստեսա շատ աւելի պիտ'որ շահին քան թէ Անգղիա, թէպէտ եւ իր նաւերն ալ ասով 7000 միլիոնէն աւելի ճամբայ պիտ'որ շահին եւ հիմակուան 3—4 ամսուան մէջ հասած տեղերնին 1½—2 ամսուան մէջ պիտ'որ հասնին: Աս պատճառիս համար է որ Անգղիական կառավարութիւնն աս գործքիս յառաջ երթալուն դէմ կը դնէ: Սակայն ընդհանուր ազգաց եւ մարդկութեան օգուտը մէկ ազգին շահին զոչ չեկրնար ըլլալ եւ ի հարկէ աս օգտակար ձեռնարկութեան գործադրութիւնը մօտ ժամանակներս պիտ'որ սկսի, որով անշուշտ նաեւ ասիական եւ ասիական ազգաց յառաջադիմութեան նոր դար մը պիտ'որ ծագի:

Եղած ճիշդ հաշիւները ցուցուցին որ շինութեան ծախքին համար 162 միլիոն Փրանք հարկաւոր է. եւ որովհետեւ կազմուելու ընկերութեան գրամագրուին 200 միլիոն Փրանք պիտ'որ ըլլայ, աւելցած 38 միլիոն Փրանքը զանազան շահաբեր շէնքեր շինելու եւ գրամագրիսին 5% շահը վճարելու պիտ'որ գործածուի:



**ՎԱՎԱՆԱՅ ՎԵՐՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՍԸ**

ԻՐ ՄԵԿ ԶԵՆՈՒՈՐԵՆ ՊԱՏՄՈՒԱԾ

- Գիշերը նոր էր անցեր.
- Ոսկեճաճանչ արեւէն
- Կը ծաւալէր մեղմ լոյս մը
- Շտեայ գեղին ետեւէն:
- Պատերազմի ձայն հընչեց,
- Մեր գունդը դեռ կը հանգչէր,
- Հինգ հազար էր Պարսից թիւն,
- Չարհուրեցան շատ քաջեր:
- Ի՞նչպէս կրնար չորս հարիւր
- Խոնջ եւ վաստակ զօրական
- Ըլլալ հրզոր գընդի մը
- Դէմ դընելու բաւական:
- Բայց մեր արի զօրավարն
- Երբէք երկիւղ չեղիտեր.
- Փութով կազմեց իր քաջերն:
- Ինքն երկնից էր յուսացեր:
- Ճակատեցանք դաշտին մէջ,
- Մեր նիզակներն կը շողան,
- Փողոց սաստիկ հընչումէն
- Լերինք ու ձորք կը դողան:
- Ինչ ահագին էր ան ժամն.
- Յարձակեցաւ թըշնամին,
- Լըքան շատերը մեղմ
- Իւ դարձուցին կռնակներն:
- «Ամմօ՛հ կ'ուզէք մնալ միշտ,
- Ո՛ւր կը փակչիք, ո՛վ վատեր»,
- Ի զուր գոչեց զօրավարն,
- Վախը սրտերն էր պատեր:

- «Գացէ՛ք ուրեմն, վատք արանց,
- Չէր զօրպետն առանձին
- «Կ'երթայ վանել թշնամին
- Չէր Հայրենեաց ձեր անձին:
- «Նոյն զօրքը չէ՞ որ զարկինք
- Երիզային քովերը
- «Աս անարի բազմութիւնն.
- Չունինք օգնիչ մը վերը»:
- Քառասուն քաջք կանկ առինք,
- Ամօթ պատեց երեսներս,
- Մեր իշխանին խօսքերէն
- Նոր ոյժ առաւ սրտերնիս:
- Իբրեւ արծիւ խոյացանք
- Խառնուեցանք Պարսից հետ,
- Իրենց արեամբ ներկեցան
- Դալարազեղ դաշտն ու գետ:
- Երկաթ դարձան բազուկնիս
- Քար էր դարձեր սրտերնիս,
- Հազար արիւն կը խրմն
- Բայց չէն յազիր սրերնիս:
- Մեր ահագին նիզակներն
- Մահ սփռեցին ամէն դին,
- Հէրձինք Պարսից բազմութիւնն
- Ճամբայ բայցինք մեր գնդին:
- Բիւր ճիգ կ'ընէ թշնամին
- Աջ կը դիմէ ու ձախ թեւ,
- Այլ չէն ազդեր իր զէնքերն
- Վահան մը կար մեր առջեւ:
- Դեռ անյեհէր կը կենար
- Վատ ուրացող մը Սիւնի
- Իւ կը ջանար որ մինակ
- Յաղթութեան փառքն ընդունի:
- Բայց դիւցաղին մեր նիզակն
- Ճեղքեց իր զրահն եւ ասպար,
- Գրբորեցաւ իր ձիէն
- Ինկաւ գետին շնչասպառ:
- Իր գերեզմանն ու շիրիմն
- Եղան դաղանք վայրենիք:
- Չէրձար վերջին վտանգէ,
- Ո՛ տառապեալ Հայրենիք: . . .
- Մեծ են արդիւնք Վահանայ
- Անմահ մընայ իր անուն . . .
- Իրենց որդւոց հարը պատմեն
- Պատմեն իրենց թուներուն:
- «Շտեայ գեղին առջեւը
- Մամիկոնեան մը մինակ
- Փրկիչ եղաւ Հայրենեաց,
- Կանգնեց հոն մեծ յաղթանակ»:



**Ր Ե Ղ Կ Ի Մ Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն**

Սրտախալար (Rhododendron).

Ապեան լեռանց վրայ աճող գեղեցիկ թուփ մըն է. ձագարածեւ բաժակ ունի որուն եզերքն հինգ մաս բաժնուած է: Աս թփին զանազան տեսակները ծաղկանոցներուն ու պարտիզաց գլխաւոր զարդն են: Առհասարակ կախուղ բայց ոչ երբէք պարարտ հող կ'ուզեն եւ սերմով, ազուրայով, նաեւ պատուաստով կը բազմանան: Գլխաւոր տեսակներն են՝ Ծառայեւ Մրդախալար (R. arboreum), որ

Հնդկաստանի եւ Նեբալի լեռնոց վրայ կը գտնուի եւ 10—12 ուր կը բարձրանայ . ծաղկը թխակարմիր գոյն եւ անոյշ հոտ ունի ու ճիւղերուն ծայրը փունջ կը կազմէ : Աս տունին Էւրոպա մեծ ընձանակներու մէջ կը մշակուի . ձմեռը 5—8 աստիճան տաք տեղ կ'ուզէ . ամառը պէտք է պարտեզի մէջ շուք տեղ դնել եւ առատ ջուր տալ : Իր հոլը կէս մ'անտառի (անտառներուն ծառերուն տակը գտնուած փտասած տերեւի) եւ կէս մը ճախնի հող պէտք է ըլլալ որուն մէջը նաեւ քիչ մը հին կաւ եւ պղտիկ քարեր խառնելու է : Աս տունը սերմով շատցընելով նոր տեսակներ յառաջ կու գան : Սերմն ընձանակի մէջ ցանելու եւ մանրած մամուլ (բօռու) ծածկելու է : — Ժանֆոֆոյն Մ. (R. ferrugineum) : Կարճ թուփ մըն է, կաշոյ նման նշտրակաձեւ տերեւով եւ կարմիր ծաղկով որն որ ճիւղին ծայրէն փունջ փունջ կը կախուի : — Ծոպաուր Մ. (R. hirsutum) : Աս թուփն իր բունին վարի կողմէն շատ ճիւղեր կ'արձակէ եւ գետնի վրայ կը տարածուի . երկայն ձուածեւ, ետեւի կողմը դեղին ու դարչ բծերով ու շրջանակը ծոպաուր տերեւ ունի : Իր պայծառ կարմիր ծաղիկները ճիւղերուն ծայրէն ողկուզի պէս կը կախուին : Հասարակօրէն Յունիսի մէջ բայց երբեմն մանուսնոց տաք երկիրներ աւելի յառաջ կը ծաղկի : Չմեռը կրնան նաեւ պարտեզի մէջ մնալ, բայց պէտք է չոր տերեւով կամ յարգով ծածկել : Մեծ Մ. (R. maximum). Հիւսիսային Ամերիկայէն եկած՝ ծառի նման թուփ մըն է : Մեծ ու շատ գեղեցիկ կարմիր ծաղիկ ունի : Պոնտոսեան Մ. (R. ponticum) : Փոքր Ասիայի, Հայաստանի եւ Պոնտոսի լեռանց վրայ կը գտնուի, դափնիի նման տերեւ՝ եւ պայծառ մանուշակագոյն կամ կարմիր դարձող ճերմակ ծաղիկ ունի : Հասարակօրէն Յունիսի մէջ կը ծաղկի :

Աս տեսակներն ըստ մեծի մասին խոնաւ եւ կակուղ հող եւ շուք տեղ կ'ուզեն, եւ ամենէն աղէկ անտառի ու ճախնի հողերու խառնուրդի մէջ կ'աճին : Ամառն իրենց առատ ջուր պէտք է տալ, իսկ ձմեռը ծաղկանոցի կամ չափաւոր տաք խցի մէջ շատ քիչ ջրելու բայց առատ նոր օդ տալու է : Հին տնկերուն ընձանակները մեծ պէտք են ըլլալ, եւ գէթ երկու տարին մէկ անգամ աշնան իրենց հողը պէտք է փոխել : Պոնտոսեան, Ժանկագոյն եւ Ծոպաուր Մրտավարդները նաեւ պարտեզի մէջ ալ կրնան տնկուիլ՝ մանուսնոց տաք երկիրներ, եւ աղէկ կը ծաղկին միայն ձմեռը զերենք չոր տերեւով կամ մամուլ պէտք է ծածկել :

Հեռնալարդ (Azalea).

Աս գեղեցիկ ծաղկը զանազան տեսակներ ունի որոնք իրարմէ իրենց տնկին ձեւովն ու ծաղիկներուն դուրսովը կը զանազանուին : Հասարակօրէն Յունիսի մէջ կը ծաղկի եւ սերմով, աղուբայով նաեւ պատուատոով կը բազմանայ : Իր հոլն անտառի եւ ճախնի հողերու խառնուրդ պէտք է ըլլալ, որուն մէջ քիչ մ'ալ առաջ խառնելու է : Իր դիւսաւոր տեսակներն են Շիկալարֆը Լ. (A. coccinea) որ շագանակագոյն ու մազոտ ճիւղեր եւ նշտրակաձեւ տերեւ ունի : Ծաղկը շիկակարմիր է եւ ճիւղերուն ծայրը փնջեր կը կազմէ : — Հնդկական Լ. (A. indica). Ճենաստան եւ Ճաբոն շատ կը գտնուի, ծաղկը դեղեցիկ ճերմակ գոյն ունի եւ շատ մեծ է : Ատոր մէկ տեսակն է, նաեւ Փիւնիկեան Լեռնավարդը (A. ind. phoenicea, գեղեցիկ կարմրագոյն ծաղկով : Երկուքն ալ սերմով, կրա-

րուած աղուբայով եւ պատուատոով կը բազմանան : Անտառի եւ տերեւի հողերու խառնուրդ, եւ քիչ մ'ալ ճախնի հող կ'ուզեն . ձմեռն իրենց ընձանակները 5—10 աստիճան տաքութիւն ունեցող տեղ պէտք է դնել : — Պոնտոսեան Լ. (A. pontica). Մազոտ, նշտրակաձեւ տերեւ, կարմրագոյն ճիւղեր եւ գեղեցիկ դեղին անուշահոտ ծաղիկ ունի : Ասիկայ զանազան տեսակներ ունի որոնք առհասարակ սերմով եւ աղուբայով կը շատցուին : Սերմն ընձանակի կամ պղտիկ արկեղ մէջ պէտք է ցանել, եւ քիչ մը մեծնալէն ետքը, մատաղ տնկերը պաղ (աղը չդրուած) ամուրի (Ռարա) մէջ իրարմէ հեռու տնկելու եւ սաստիկ ցրտի դէմ պահպանելու է : Պոնտոսեան լեռնավարդը նաեւ պարտեզի մէջ կրնայ տնկուիլ եւ աղէկ կը ծաղկի . բայց իր տնկուած տեղը շուք պէտք է ըլլալ . միանգամայն ձմեռը չոր տերեւով եւ կամ յարգով պէտք է ծածկել :

Ա Ր Ո Ռ Ե Ս Տ Ա Կ Ա Ն

Տ Ա Ր Պ Ե Ն Ր Ը Ն Ե Ս Տ Ն Ո Ւ Ա Ս Ը Ն Ե Ն Ը

Որովհետեւ Արեւելքի շատ տեղերը շատ ընտանիք իրենց ճրագը տնէն կը շինեն, հոտուր, ճարպն ազուտացնելու վրայ քանի մը տեղեկութիւններ մը դնենք, որոնք ճրագներուն թէ ազնիւ եւ գեղեցիկ ըլլալուն եւ թէ ինայութեամբ վառուելուն մեծապէս կը նպաստեն :

Հասարակ ճրագն, ինչպէս յայտնի է, անամոյց ճարպէն (եւ եւոլը) կը շինուի, ուստի ամէն բանն յառաջ ճրագագործն աղէկ ճարպ պատրաստելու է : Որ եւ իցէ անամոյց ճարպը մինակ՝ ճրագ շինելու չկարմարիր . եզին ճարպը կակուղ է, շատ ծուխ կը հանէ ու գէշ հոտ կը տարածէ . ոչխարինը շատ կը վաղէ, եւ ինայութեամբ ու լուսաւոր չիլաւիր, թէպէտ եւ գեղեցիկ տեղը մ'ունի : Նաեւ ասկէ թափուած ճրագը շատ դիւրաւ կը կտորէ վասն զի շատ կարծր է : Նոյնպէս այժի ճարպն աս պահասութիւններն ունի : Ճրագ թափելու ամենէն յարմար ճարպն եղին եւ ոչխարի ճարպերու խառնուրդն է, որով երկուքին աղէկ յատկութիւններն ալ իրարու հետ կը միանան : Հասարակօրէն աս երկուքէն հաւասար չափով կ'առնուի : Ճարպը հալեցընելու համար նախ անոր վրայէն արհուն եւ ուրիշ օտար նիւթերը մաքրելու, ետքը ստպարով կամ մեծ դանակով կարելի եղածին չափ մանրելու եւ անմիջապէս կրակի վրայ դնելու է : Ճարպ հալեցընելու կաթոսն կամ պղնձէ եւ կամ երկաթէ պէտք է ըլլալ : Կրակը շատ զօրաւոր ըլլալու չէ որպէս զի ճարպին խարսխնձին չայրի եւ անոր գոյնը չսեւցընէ, ասոր համար աւելի աղէկ է զանիկայ ջրի մէջ հալեցընել, այսինքն կրակին վրայ մեծ ամանով ջուր դնել ու ճարպին կաթոսն ջրին մէջ դնել, որուն եռարովը ճարպն ալ կը հալի : Այսպէս հալած ճարպը խիտ մաղէ կամ լաթէ մը քամելով մաքրելէն ետքը ջրով թրջած կաղապարներու մէջ թափելու եւ սառեցընելու է :

Արեւ ետքը կարգը կու գայ ճարպը զտելու . աս վախճանաւ զանիկայ կաղապարէն հանելու եւ նորէն կաթոսայի մէջ դնելու է, որուն մէջ մինչեւ կէսը ջուր պէտք է ըլլալ : Կաթոսն մաղմոլ կրակի վրայ կը դրուի եւ երբ որ ճարպը հալելու կը սկսի, մէջը քանի մ'ալ հասարակ ալ, ծեծուած պաղլեղ (շառ) եւ նաեւ զինեւքար (բարձր Ռարխար) կը խառնուի . ասով ճարպին աղոր

փրփուր կը դառնայ եւ անոր երեսը կը ժողվուի՝ զորն որ պարզուտով (էֆֆլէր) պէտք է առնուի: Փրփուր ելլելը դադարելուն պէս, ճարպը դարձեալ կազապարնեալ մէջ թափելով սառեցնելու է:

Վապարաշաքարով (sucre de plomb) ալ ճարպը շատ աղէկ կը զտուի եւ կը կարծրանայ. 10 լիտր հալած ճարպին մէջ 30 արամ կապարաշաքար պէտք է խառնել, եւ քանի մը բոպէ ետքը կրակէն վար առնելով՝ այնպիսի տեղ մը դնելու է որ տաքութիւնը քիչնայ բայց հալած մնայ. անկէ ետքը մէջը 60 արամ բարակ ծեծուած խունկ եւ 3—4 արամ բեւեկնի իւղ (խիլիֆիլին եւայլ) պէտք է լեցնել եւ աղէկ խառնել: ճարպը քանի մը ժամ հալած մնալով՝ խնկին աղտը տակը կը նստի եւ բոլորովին կը մաքրուի: Ասով մաքուր, կարծր եւ անուշահոտ ճարպ մը կ'ունենցուի:

Նրագին պատրոյցը (Ֆիլի) կամ մաքուր բամբակէ, եւ կամ աւելի աղէկ բամբակի եւ կտաւի (էֆիլին) խառնրոգէ պէտք է ըլլայ. աս վերջինն աւելի խնայութեամբ կը վառուի: Եթէ պատրոյցները քայտախի կամ օղի (բաֆը) մէջ թորջեղէն ու նորէն չորցուելէն ետքը ճրագը թափուի, աւելի լուսաւոր կը վառին ու ճրագները ծուխ չեն հաներ:

### ՄԱՆԵՐԱԼՈՒԻՐՔ ԵՒ ԶՈՒԱՐԺԱԼԻՔ

Զարմանալի դատ մը:

Վենետիկի դատատանն աս օրերս երեւելի դատի մը քննութեան զգալի է, որուն որչափ շատ մեծ հետեւութիւն պիտ'որ ունենայ: Երեսուն տարի յառաջ Վերանացի հարուստ կոմսուհի մ'իւր նորածին տղան նոյն քաղքին մտաւոր գեղերուն մէկուն մէջ բնակող սանտուի մը տուած էր: Քանի մ'ավիս ետքը մայրն ուղեւոր իր տղան տեսնել, նոյն գեղը գընաց. բայց նոյն օրերը մանկիկը դէպքով մը գետին ինկած եւ քանի մը տեղը վերաւորուած էր, ասոր համար ստնտուն չհամարակեցաւ զանիկայ մօրը բերել, այլ անոր տեղ իր նոյն հասակաւ տղան բերաւ: Կոմսուհին տղուն առողջ եւ առողջ կերպարները տեսնելով, զանիկայ իրեն հետ քաղքը տարաւ թէպէտ եւ ստնտունն աս քանիս վրայ շատ ահաճութիւն ունեցաւ, սակայն կարող չեղաւ զանիկայ արգելելու հնարը մը գտնել: Գեղացի մանուկը կոմսուհիին տունն իբրեւ կոմսի տղայ մեծցաւ, ավէն տեսակ կրթութիւնն ընդունեցաւ, եւ չափահաս ըլլալէն ետքն աշխուական օրիորդի մը հետ ամուսնացաւ. իսկ բուն կոմսն իր ստնտունին քով իբրեւ գեղջուկ մեծցաւ: Աս մտաւոր կտրուցի կինը մահուան անկողին կնիւրով իր խղճէն եւ զինքը խոտովանցնող քահանայէն ստիպուած՝ բանին էութիւնը ծանոյց եւ հիմայ ինդիքը Վենետիկի դատաւորաց առջեւ հանուած է: Ամէն մարդ դատաստանին որոշման մեծ հետարըրութեամբ կը սպասէ, որովհետեւ անով մինչեւ հիմայ կոմս կարծուած անձ մ'իւր պատուանունէն եւ բոլոր իր ստացուածներէն պիտ'որ զրկուի եւ պարզ գեղացի մը համարուած անձ մը զանոնք պիտ'որ ժառանգէ:

Քաջ զինուոր մը:

Անգղիացւոց զօրքն Հնդկաստանի մէջ մեծ յաղթութիւն մ'ընելէն ետքը, զօրապետն Իրլանտացի զինուորի մը քով գնաց եւ ընտանութեամբ անոր կռնակը զարնելով՝ «Ըսէ ինձի տղաս, ըսաւ, դուն ինչո՞վ մեր յաղթութեան գործակից եղար,»: «Տէր զօրապետ, պատասխանեց զինուորը, պատերազմին սաստկացած ժամանակը սուր քաշեցի, թշնամիներէն մէկուն վրայ յարձակեցայ ու մէկ հարուածով անոր երկու ոտուները կտրեցի,»: «Ա՛յնիւ, ըսաւ իրեն զօրապետը. բայց ի՞նչու համար անոր ոտուները կտրեցիր եւ ոչ թէ գրուիր, «Վասն զի գրուին արդէն կտրուած էր,» պատասխանեց անտարբերութեամբ մ'իւր լանտացին:

«Վասն զի գրուին արդէն կտրուած էր,» պատասխանեց անտարբերութեամբ մ'իւր լանտացին:

Ծիծառներու եւ ճնճղկի կռիւ:

Բեշդի մօտ գեղի տան մը վրայ շատ ծիծառի բոյներ կը դտնուէին: Անցած աշնան երկու հիւրեր աս տան մէկ սենեկին մէջ նախաճաշի նստած ժամանակին, դիտեցին որ ճնճղուկ մ'աս բոյներէն մէկուն մէջ եկաւ մտաւ. երբ որ անոր բնակիչքն անկէ հեռացած էին: Քիչ մ'ետքը բոյնին տէրերն հոս գալով եւ իրենց բնակարանին մէջ օտարական մը տեսնելով՝ սկսան ավէն ճգամը աշխատիլ որ զանիկայ դուրս հանեն, բայց պարսպ տեղ. ճնճղուկն ամենեւին չուզեց իր հանգիստը կորսնցնել եւ տեղէն չարժեցաւ: Վերջապէս ծիծառները յուսահատեցան եւ թռան գացին. բայց քիչ մ'ետքը 200ի չափ ծիծառ իրենց հետ միաբանած՝ նորէն ետ դարձան եւ պարտեղին ու բակին մէջ իջան: Հոն քանի մը բոպէ ճնճղուկէն ետքն իբրեւ թէ իրենց մէջ խորհուրդ կ'ընէին, ավէնը մէկտեղ իրենց կտորով ու մազիկներովը ցեխ ժողվեցին եւ ճնճղկին բռնած բոյնն երթալով անոր ամէն կողմը հիւսեցին ու բոլորովին գոցեցին: Ճնճղուկն անտարակոյս անտեղը կը խղճուէր, եթէ մեծ ճիգ ընելով բոյնը պատէն չբաժնէր եւ անոր հետ մէկտեղ գետին կնիւրով չազատեր:

Գուր ալ ըրէք թէ կարող էք:

Վարդու Բ.ին թագաւորութեան ատենն, երբ որ Անգղիա Հորանտացւոց դէմ պատերազմ հրատարակած էր, երկու ազգաց նաւատորմներն երեք շաբաթ շարունակ իրարու հետ զարնուեցան. նաւերն ավէն օր ցորեկը կը պատերազմէին ու գիշերն իրարու մօտ խորխու նետած կը հանգչէին: Պատերազմը նորէն սկսելու վրայ էր, երբ որ պատգամաւոր մը հասնելով զինարարար հաստատուելուն լուրը բերաւ: Ասոր վրայ երկու ազգաց զինուորներն իրարու հետ բարեկամացան եւ սկսան իրարու յաճախ այցելութիւն ընել: Հորանտացւոց նաւերէն մէկուն մէջ ճարտար նաւավոր մը կար որ մեծ դիւրութեամբ նաւուն կայմին («Երէն Գրեյ») մինչեւ վերջին ծայրը կ'ելէր, անոր վրայ մէկ ոտքով շիտակ կը կենար, զանազան շարժումներ կ'ընէր եւ ետքը նաւը գլուխը կայմին ծայրը կը դնէր ու ոտուները վեր տնկած՝ երկայն ատեն շիտակ կը կենար: Օր մ'անգղիացի զինուորաց բազմութիւն մ'աս նաւին մէջ գլուխուած ժամանակն աս նաւավորը նորէն իր ճարտարութիւնն ի գործ դրաւ: Երբ որ կայմէն վար իջաւ իր աղգակիցները զինքը ծափամբ արթնութեամբ ընդունեցան եւ սկսան պարծիլ որ Անգղիացի մը նոյնն ընելու կարող չէ: Անգղիացի հպարտ նաւաստի մ'աս բանս իր հայրենեաց նախատինք համարելով, շուտ մը կայմին վրայ կը ցատէ, անոր մինչեւ ծայրն կ'ելէ եւ կ'ուզէ Հորանտացւոյն բրածներուն նմանիլ, բայց որովհետեւ անոր ճարտարութիւնը չունէր, հաւասարակշուութիւնը կը կորսնցնէ եւ կայմին ծայրէն վար կը զլորի: Բարեբախտութեամբ նաւուն չուանները զինքը կը բռնեն, սրով կարող կ'ըլլայ անվնաս վար իջնալ: Քիչ մը ոգի առնելէն ետքն Հորանտացւոց կեցած կողմը կը վազէ եւ պարծենալով կ'ըսէ անոնց «Գուր ալ ըրէք եթէ կարող էք»:

Թուումսո՞ ժողիկները նորէն կենդանացնել:

Վարուած ծաղիկները ծաղկամաններու մէջ հազու 24 ժամ թարմ կը մնան, անկէ ետքը կը սկսին թռուիլ եւ իրենց կենդանութիւնը կը կորսնցնեն: Բնագէտ մը գիտած էր որ ջերմութեան տաք ջուրը մանաւոր զօրութիւն մ'ունի այսպէս թռուած ծաղիկները նորէն կենդանացնելու, բայց նորերս եղած փորձերը ցուցուցին որ նաւե հասարակ եռացած ջուրն աս յատկութիւնն ունի: Եթէ ամանի մը մէջ եռացած ջուր լեցուի եւ ծաղիկն կոթին երեք մասին մէկ մասն անոր մէջ խոթելով թող արուի մինչեւ որ ջուրը պաղի, ծաղիկն իր կորսնցուցած կենդանութիւնն ու գեղեցկութիւնը նորէն կը ստանայ: Աս կերպով կենդանացած ծաղիկներն իրենց կոթին տաք ջրէն խորշած մասը կտրելէն ետքը պաղ ջրի մէջ դնելու է: